

անիկա, և միեւնոյն ժամանակ կը յայտարարեն որ եթէ հայերը միջացներ ձեռք չառնեն շինելու, իրենք պատրաստ են ուրախութեամբ ստանձնելու անոր շինութիւնը և գործածելու զայն որպէս ազօթատուն իրենց համար:

Այդ զրացիները կը պատմեն թէ ամէն չարաթերեկոյ արեմտին՝ եկեղեցին սեղանին դիմաց սև զգեստ հագած կին մը կ'երեւայ՝ մէկ ձեռքին մէջ բուրժաւ առած, եկեղեցին չորս կողմերը խռանէ կը ծխէ և առա կ'անհնտանայ եթերին մէջ։ Այս կինը կը հաւատան որ Տիրամայրն էր։

Ո. Աստուածածին եկեղեցւոյ ձախակողմեան որմին մէջ կառուցուած է խորչ մը՝ ուր թաղուած է տուփմը՝ որ կը պարունակէ Քառասուն Մանկանց ոսկերտիք-մասունքները։ Խակ խորչինյանդիման՝ որմին զուրսը ամրացուած կայ պղնձէ աղեղնաձև ճանանչ մը, որուն վերի մասին վրայ կը գանծեին մամականներ, ծաճանշին ճակատը փորազրուած է հետեւեալը։ — «Թիշեսցէ ճաճանչն զայս Ո. Աստուածածին հեկեղեցւոյն Պաղտատու — Պուսեցի Դարբին Արքեպիսկոպոսին նաջեցելոցն»։ Ալընցայտ է սոյն զբութենէն, որ Ժամանակին Պուսեցի Դարբին անուն արքեպիսկոպոսը վախճաներ է Պաղտատ և կամ այլուր, և այդ ճաճանչն շիներ է իր ծանօթներէն մէկը ի յիշատակ անոր անմահութեան։

Նոյն պատին հաստատուած է երկաթեայ շղթայ մը՝ որուն ծայրը կը դառնուի երկաթեայ խոշոր կլորածե կեռ մը զոր կ'անցնեն խնդրաբեկուն վիզը ուխտ ընելու ատեն։

Հանգանակուած զրամով՝ Մեսորոպ վարդապետ կը սկսի իր բոլոր ջանքը տալ անոր կառուցման, կիրակի օր մը երը ան իր անդրանիկ պատարազը կը մատուցանէ այդ նորակառոյց եկեղեցւոյն մէջ խուռն ժաղովուրդի ներկայութեան, քարոզ կուտայ թէ յետ պատարազի Քառասուն Մանկանց ոսկերտիքը զիսի զրուի եկեղեցւոյն զասը համբուրի։

Միեւնոյն ատեն խիստ կերպով կը զգուշացնէ ժողովուրդը որ ուկէ մէկը՝ համբուրելու ատեն չըլլայ որ կտոր մը այդ մասունքներէն իր լեզուին ծայրովը վերցնէ, որովհետեւ անոնք սուրբ են և օրինազանցը կը դառնայ համբուրի։

Եւ հայ կնոջ մը անխօնմ ընաւորութեանը քաջ տեղեակ ըլլալով՝ կը զգուշացնէ զայն այդպիսի բան մը ընելէ։ Բայց խօսք մտիկ չընելով՝ այդ կինը համբուրելու ժամանակ խուռնիկ կտոր մը իր լեզուին ծայրովը կը վերցնէ։ Տուն յարձին լեզուն կը բռնուի և շատ չանցած կը մանանայ, Բայց այդ խուռնիկին կտորը իր մօտ չընաց՝ իր սեփական տուփին վերազարձաւ զարձեալ մեծ հանդիսութեամբ։

Խակ անկէ ետք նորոգութիւններ բազմից կատարուած են։ Այսօր ալ նորոգութեան կը կարօտի ան։ Պաղտատի հայ ազգային գերազոյն իշխանութեանց կը մնայ միջոցներ ձեռք առնել այդ թանկարժէք հնադրեան եկեղեցին նորոգելու։

Մինչեւ այսօր՝ քրիստոնեայ, խոլամ և այլ ուխտաօրներ կ'այցելեն այդ հրաշափառ եկեղեցին որպէս ցանկատու սրբավայր։ Եւ յաճախ ուխտաօրներ կը մեկնին եկեղեցին սեմէն ժպտուն դէմովկ և գոհունակ։

Պատրա
ՎԱՐԴԱԿԱՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ

“ՀԱՅԵՐԳՈՒԹԻՒՆ”

ՎԱՀԱՆ ԹԵՌԵԵԱՆ

ԳԱՅԻՐԸ, 1943

Դրախոսական մը չէ որ կ'ընենք այս հատորին վրայ, որ այդ փորձը կանուխին արդէն անցուցած է անտարեկիլի արքանաւորութեամբ, քառորդ զարէ ի վեր իր վրայ խօսնցուցած ըլլալով արեմտահայ զրականութեան ամենէն ձեռնհաս զատողները և ուսումնաբիրողները։

«Հայերգութիւն»ը կազմուած է մեծ բանաստեղծին նախորդ զիրքերէն, ինչպէս նաև հանդէսներու և թերթերու մէջ հրատարակուած և քիչ թիւով տակաւին լոյս չտեսած քերթուածներէն, տեսակաւորուած «Հայերգութիւն» և «Աստուածերգութիւն» երեսներով։

Հայրենիքի զգացումին և աստուածային զգայարանքին այս առնմթերումը հատորին մէջ, աւելի քան ուշագրաւ և սիրելի կ'ընծանակ զայն, մեր օրերու ապատուած և անազգային մտայնութեանց ընդմէջէն։

Քառասուն տարիներու եղափոխութիւն մը կայ այս երկու զգայնութեանց տակ և արտում կնիքը մեր ճակատագրի խաղերուն և հարուածներուն։ Թէքէեանը անհատապաշտ մընէ, ինքնեկ խորհուղ, որ ունի իրեն յատուկ աշխարհը, զոր կը գոյաւորին անհատի մը օրերը լեցնող երբեմն տրտում, երբեմն սաւառնող խոռվքներ և թռիչքներ, շատ խորունկ թաղուած եսի մը, անձնականութեան մը նրբին ճամբաներովը վերբերուած։ Այսպէս է որ իր «Հայերգութիւն»ը ըլլալով ձայնը, մրմունջը, կամ արցունքը տառապող մարդու մը կամ յուսացող հայու մը, և նոյն ատեն արտայայտութիւնը ատոնցմէ անդին եղող աւելի բարձրորակ բանի մը, — մարդկային հոգիին —։ Նոյնիսկ հաւաքական արժեքներու նկատմամբ այդ կեցուածքը, այդ ընկալչութիւնը որոշ չափով կ'ազդուի այս ներքին տրամայի կոծումներէն։

Եթէ Վարուժանի հայրենասիրութիւնը

արևոտ ու կարմիր դիւցազներգութիւն մընէ, հաւաքականութիւնէ եկած ու զանդուածներու խօսող, և Միամանթոյինը՝ հերոսական ողբերգութիւն մը, թէքէեանի համար իր ազգը՝ անցեալ, արժէք և սերունդ ըլլալուն չափ, անձնաւորեալ և ապրող իրականութիւն մընէ, և իր տողերը այդ անձնաւորութեան մութ կամ լուսաւոր, հերոսական կամ յուսակառը օքերու կինսագրումը կը փորձեն՝ սիրով և մտերմութեամբ։

Թէքէեանը կը նայի իր ցեղին այնպէս, ինչպէս մէկը պիտի նայէր մէծ անցեալով, բայց խորտակուած անձի մը՝ որ իրաւունքն ունի պարտագրելու ինքնինքը մեր սիրոյն և յարգանքին։

Միւս կողմէն «Հայերգութեան» մէջ կայ սրտառուչ փաստը հայրենական զգացումին՝ կէս զարու Ընթացքին պարզուած մէկէ աւելի վանտալականութիւններու լնդմէջէն։ Հոն են մեր զարթօնքի սերունդին գուրգուրագին, սիրավառ ու խենթ տարփողը հայոց հայրենիքին, այնպէս ինչպէս անիկա ճառագայթեց ժթ. զարու կէսերուն, մեր մոայլ ժողովուրդի հոգեգաշտին վրայ։

Հոն է մեր յոյսերուն սկզբնական նաւհանջը, մեր Յեղափոխութեան անհաւասար ու ահաւոր մարտնչումին խորհուրդը։

Հոն է մեր ողջակիզումը աշխարհի մէջ նմանը չտեսնուած անգթութեան մը իրեւ հանդիսաբան։

Հոն է մանաւանդ յետպատերազմեան տրտում, խելամուտ, ինքնակեղրոն պաշտամունքը բոլոր ոյժերուն, բոլորը մէկ արեգգիմող իտորհրդային Հայաստանի ներկայ իրաւ խորհուրդին ներսը։

Հոն է տակաւին պաշտամունքը մեր սրբանուն մարտիրոսներուն, հայ հանճարին և ոյժին, անոր եկեղեցին և լեզուին, ինչպէս տրտում և թեակոտոր երազներուն։ Իր մտածումը կը բացուի այս բոլոր խորհուրդներուն վրայ մարգարէ բանաստեղծի մը տրտութեամբ։ Եւ երբ այս բոլորէն վերջ կը զգայ ինք տարիներու մշուշն ի վար նահանջն իր ուժերուն, իր ոսկի պատրանքներուն և սէրերուն, խաչուղ Աստուծոյ մը նման՝ խոնարհեցուցած գլուխը ուսւերուն՝ անարցունք բայց հոգեհալ, կը սպասէ պղինձ երկինքներու բացման։ Նոյնքան ուշագրաւ և սիրելի է գիր-

քին սԱստուածերգութիւնը բաժինը։ Հոն ևս իւրաքանչիւր տողին վրայ նոյն սըրտանուէր և սիրով չեշտը կայ։

Եթէ մեր սըրազան հին քերթողները ի մտի ունին ամրողջական աշխարհը աստուածութեան, իր նուուիրապետական բովանդակ սարուած քին մէջ, իսկ նորերը սուրբքական բանաստեղծութիւնը իր սըրտանուչ կամ զամ գոհմ գրուագներով, թէքէեանի համար աստուածութիւնը այն գերակոյն առաջն է (extase), որով կը լեցուի իր հոգին, ամէն անզամ որ վշտին ու տագանապնիրուն թափը զղրդէ իր էութիւնը, իրերուն, ձեւերուն, կիրքերուն անհասկնալի հակամարտութեանց զիմաց, որոնց տակը անզօր թռչունի մը նման գարերով տառապերէ իր ժողովուրդը, աչքը միշտ վեր յոյսի ճամբուն, ուրէկ պիտի զայ, կուգայ, — իր հաւատքն է ասիկա — լուծումը այս ողբերգութեան։

Իր սԱստուածերգութիւնը իմացական խալարկութիւնն մը չէ, ոչ ալ հուետորական զեղում. այլ այն զուսպ, բայց արդար ապահովութիւնը, որով փաթթուած այս ժողովուրդը քալերէ իր գժոխքը, և ապրեր՝ իրեն չուրջը հիւսուած ահաւոր եղեռնագործութիւնները ու չէ մեռեր, վասնզի կը հաւատայ։

Զենք փորձուիր խօսելու այս քերթող իշխանին ստեղծագործական թէքնիքի և արժէքներու մասին. վասնզի մեծանուն և սիրելի բանաստեղծը, ինչպէս ըսինք, անցուցած է այդ փորձը, բարձրանալու համար խորհրդանշական արժէքի մը։

Գիրքով մեզի եկած զգացումներն եւ յոյզերը թէքէեանին պատկանելուն չափ՝ կը պատկանին մեր ժողովուրդին։ Այս կերպով մեզի մատուցուած այս տաղարանը՝ նուէր մըլլալէ աւելի մեծանուն բանաստեղծի խորվքներէն, է վկայութիւնը, որ կ'անցնի անհատի մը սահմանը, տարածուելու համար շրջանին ու ատկէ անզին ամբողջ ցեղին։

Ե. Վ. Տ.